

ԲՈՒԶՆԵՄԻՒ

ՄԵՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԱՄԹԸՆՃԸ — ԻԵՆԵ

(Բ Ե Դ Ե)

ՆՈՒՄԵՐՈ — 539

1782 — ՃԵՄԼՁԻԼ ԼՅՈՐ Ծ

ԻՅԼՈՒԼ 21

ՍԼԱԳՐԱՆՈՒ 3 ԹՐԸՐԵՆԻ ԻՎՎԵԼ

ԱՄԹԱՆԵ 21 ԻՅԼՈՒԼ ԲԵՆԶԵԼՄԴԵ

Տիւնքի կիւն մապէշը Հիւմա յունտա տգտ օրո նան պիր մէճիսի քէպիրտէն սօղրա , Սատրաղամ հաղրէթէրի Սուլթանիէ նամ վաքօրու Հահանէյէ րաքիպէն Վիրիտ ճէդիրէ սինէ ապիմէթ պույուբմուշար տըր :

Սիւշարաթէյ հաղրէթէրի ագալի պիր գաշ հաթթա Վիրիտտէ իգա մէթ պույուբմադլարընտան , մէս նէտը գայիմմագամի սէտարէթ տախի , հալա իարիճիէ նադրըր Սուտա բաշա հաղրէթէրինէ իհալէ պույուբմուշ տուր :

Սատրաղամ հաղրէթէրինին սիւրէթը մէմուրիէթէրի րէսմէն իլան օլունմաուրընտան , սէյլէնիլէն ըս գըրտըլարըն ճիւմէսի պիր թախմին տայրէսինտէ խէ տէ , էն դիտտէ մալաննա տախի շու տուր :

Սիւմքին օլան ըսալհաթ վէ մուաֆիլաթըն իհասնը իլէ , Վիրիտի տախի վիլայէթէր ուսուլի տայրէսինէ ալմագ , վէ պու ուսուլ իւզըն իհլթի մայ տըր Վապուլի բաշա հաղրէթէրի Վիրիտ վիլայէթինէ վալի նասպ օլունուպ , Հանիտ , Վանտիտ , վէ

Իէթմօ էյալէթէրինէ պիրէր Խրիաթիյան գայիմմագամ նասպ օլունա ճագ տըր : (Սալա պէյ , Վասթաքի Վտուրտէս էֆէնտի , վէ Վարաթէտուօրի էֆէնտի , պու մէմուրիէթէրէ նասպ օլունաճագլար տէնիր :)

Սատրաղամ հաղրէթէրինին մէշ հուտու ալէմ օլան ֆէթանէթը ֆայի գէսի , ահալինին իտրաքը , տուէլը Լըրօբանըն մուալէնէթի վէ սայըր հէր հալ , պու Վիրիտ զայլէսինին պիր հիւսնիւ սիւրէթէ միւնտէֆի վէ զայիլ օլաճաղընա բէք պէյիւք իւմիտ վէրիսէ տէ , իսիլաֆը մէմուլ ասհապը իսիթիլալ վէ ֆէսաս թէրաֆլարընտան տախի պիր թէաննիւտ վէ ըսրար կէօրիւլտիւլի հալտէ , ճանի պի տէվէթտէն իլէրիւտէ մուամէլէի ճէպրիլէ վէ շէտիտէ տախի իպրազ օլունաճագ կիպի կէօրիւնիւր , վէ պու սէպէպտէն նաշը Վիրիտ օն իքի թապուր աոքէր տահա կէօնտէրիլէճէք օլունպ , պունլարըն ալթըսը Վսիթա նէտէն վէ ալթըսը տախի Բումէլի րէտիֆլէրինտէն թէրթիպ օլունմուշ տուր տէնիր :

Իւրիս . 1 Հոյք .

Թիւնուս էյալէթէրինտէ զուհու :

Իշ պու Բուշմալէ հաթթաուտ իքի աէֆա , Էանի սալը վէ րէնշէմիլէ կիւնքերի նէշը օլունաճագ : Գիլաթը Վսիթանէտէ Սէճմուպը Հափաթիտ ապօնաթ օլունար իլիւն սէնէվէ 50 զուրուշ վէ ալթը քաշ 50 զուրուշ տուր : Ապօնաթ օլունարա սէնէվի 60 վէ ալթը պըղը 53 զուրուշ տուր : Տաշապիմա , քաթիտ իւնիթի իւգէրիլիլէ օլարաթ Սէճմուպա ապօնաթ օլունար իլիւն սէնէվէ 60 տալթ քաշը 53 զուրուշ վէ ապօնաթ օլունար իլիւն սէնէվէ 70 վէ ալթը պըղը 40 զուրուշ տըր :

րա կէլէն ինթիլալ, կիւն սէ կիւն ճէ. սամէթ քէսպ իթմէքտէ տիր տէնիր :

— Պէրլինին | « Գրա » զաղէթասը Ֆրանսըզ զաղէթալէրինէ գարշը ճէ. տիրտ պիր լիսան գուլանըպ, Ֆրանսըզըն հէր ան ճէնիէ հազըրըզ կէօր. տիւլիւնիւ տաիր պէյան իտէր :

— Ֆրանսա սէֆիրի միւսիւ Պուրէնին լիթմանէյէ կէլիպ կէլմէյէճէյի հապգընտա պիրպիրինէ միւթէնազըս հապատիսլէր նէշը օրունմուշ իտէ տէ, սօն պիր թէլէզրաֆ միւշարալէյհին եարընքի ճիւմաա կիւնիւ լիթմանէյէ կէլմէք իւզրէ Բարիստէն եօլա չըգաճաղընը խապէր վէրիր :

Խարիճիէ նազըրը լմիւսիւ Սութիէնին տաիր մութըպա իսթիֆա վէրէճէյի քէզալիք թէլէզրաֆ հապա տիսաթընտսն տըր. պու հալտէ միւսիւ Պուրէ նասըլ լիթմանէյէ կէլէ պիրիր, պիլմէյիզ :

— Օլթը հազրէթը Շահանէ Իթիալէա գրալը Վ իգթօր Լճանուէլ հազրէթլէրինէ թաիր պէշ րէէս մէշ հուր տրապ աթլարը հէտիյէ իտուպ, կէլէն կիւն պէշիտէ, Իթալէա սէֆիրի միւսիւ Պէրլինաթըրիէ թէպ լիմ օրունմուշ տուր :

— Բուսիա իմրէրաթօրունուն մախ տումէրի Կրան տիւգ Լճըսիա, կէլէն չարշամուպա կիւնիւ Պատիսաէն լիթմանէյէ ալտիթ իտիւպ, պիր գաշ ոսաթ Պէլիւք տէրէտէ արամ իթմիշ իտէտէ, գարսյա չըգ մույարապ :

Խալտիսյա աղիմէթ իլէմիշ տիր :

Բէզալէք Բէնուէս Պարիսթինաքի, վէ Լիա գըթասը բօթիթիլա մէմուրու Պարոն Լիգօլաքի, չէնա կիւն Լիթմանէտէ արամ իտէրէք, Բուսիա ճանիպինէ միւթէրաճի օլմուշար տըր :

— Կէլէնտէ Կիրիտտէ Լիթրիգա գօնտըտուհուն գալասը թէվգըֆ օլունուպ, էլինտէ օլան մէթիւպլէր ալընաղը իշիւն, գօնտըտու մումալիլէյէ իճապ իտէն թարդիյէ վէրիլմէսի իշիւն, լազըմ կէլէն էմրիլ ֆէրման, Վէրվէր էֆէնտի հազրէթլէրինէ իրտալ գըրնմըշ տըր տէնիր :

Տիւնքի կիւն Բարա հազրէթլէրի Բօնայը թէրք վէ Չիլիթիա Վէքքիսյա ֆիրար իթմիշ տէյի, պօրտտա պիր հապատիս գուհուր իտիւպ, պունուն իւ զէրինէ նաթէհան ֆօնտօլար եիրմի օթմուզ փարա տիւշմիւշ տիրա տէնիր :

Պու հապատիսին սահիճ վէ զալըր սահիճ օրտուղունա հէնիւ գ. բէֆալէթ իտէմէյիզ :

Լէպրա 50 Լըււլ 517/8—521/8
Փոշի 1 թըշլիի եվիլ 3190—52

ԲԵՄԻՒԹԵԱԹ ՎԵՆԱՅ	ՍԱԼԸ ԻՅԼՈՒԼ 19			ՉՄԵՄԴՍ 20			ԲԵՆԶԵՄԴԻ 21	
	Սաղան	Եօլէն	Ալիւա	Սաղան	Եօլէն	Ալիւա	Սաղան	Եօլէն
	103 10	103 10	103 10	103 10	103 10	103 10	103 10	103 10
Մէճիտիէ վրա 2.12՝								
Տէլունաթը ումումիէ թանգիլ								
լաթը 100 առէտ լնկիլիլ էա								
լսօտ 110 առէտ վրայի Օսմա								
նինն պէհէրի ֆայըզը պընմըշ								
	35 2	35	34 59	34 56	34 24	34 20	34 12	34 12